

Հետեւալ օրն՝ արշալոյսին ցաթելուն՝  
Մտածեք նորէն արշաւակի : Բազմաթիւ  
Գուղդեր եկեր էին գիշեր ժամանակ  
Միանալու իրեններուն: Օրինի  
Կամպէադորը Սիւ ելաւ երդէն դուրս:  
Ահասափի դէպ ի ձար Սուլը Ստվանոս,  
Կտրին քապաք. եւ դէպ ի աշ՝ աւսափկ  
Ազիլոն - Լաս - Տորբէս, որուն կ'իշխէին  
Մուղիք, անցաւ Ազկորելան, հուսկ սահման  
Կաստիլիոյ, Կուլինայի մեծ ուղին  
Կտրիք, անցաւ Դուերոյէն՝ քերելով  
Մօտէն Նաւաս Պարոսի, կանգ առաւ հուսկ  
Ֆիգուերէլա: Ամէն կողմէ կու զային  
Խմբուելու իր շուրջը քաջ քաջ մարտիկներ:

19

Կամպէադորն՝ յետ ընթերելու՝ պառկեցաւ:  
Անուշ քընակ մը զինքն առաւ, քընացաւ  
Մեզմ եւ յուշկի: Երազին մէջ Գաբրիէլ  
Հրեշտակին իրեն ներկայացաւ. «Սիւ, բարի  
Կամպէադոր, արշաւեցք, զի երթեք  
Ոչ մէկ պարոն չարշաւեց այսպան բաստիկ:  
Բարեփոխուի պիտի վիճակ՝ ատենով»:  
Երբ արթնցաւ՝ խաչակնեց դէմքը Սիւ:

20

Խաչակնից, ինքզիիքն յանձնեց Աստուծոյ:  
Ուրախացած էր շատ տեսած երազէն:  
Յաջորդ աստուն պատրաստուեցան արշաւի:  
Արսորանիք որոշակ օր էր. գիտցէք  
Չունի ուրիշ պայմանաժամ՝ զոյտոթիւն:  
Դաշին հանգիւ ի Սիւնա - ոէ - Միտէս:  
Թարգմ. Հ. Ա. Ղազարյան

### “ՄԻ ՄՈՒՆԱՐ ԶԻՍ,,

○ \* ○

Դարձեալ նըշին կը ծաղկի  
Ծովափին մօտ իմ կեանքիս.  
Գարնան մըպիտն է ծաւի  
Նոր յոյսերու աւետիս:

Ու կ'ընձիւղին ոստերն հին  
Ինչպէս թռչնոց փետուրներ.

Դու լոկ թըշուան, անրաժին...

Դըմնէ ցակն ես ընկեր:

Կը լըսեմ երգը նորէն  
Վերակենցաղ բընութեան  
Որ իր թաքուն ալցերէն  
Կը թեւածէ կենսական:

Բայց զըմբուխտի ծովին մէջ  
Լալկան աչեր կան հազար.  
Զեն աստղերու բոյլ մ'անչէջ,  
Այլ արեւուն սիրահար:

Առուռն արցունց կը կաթէր  
Անոնց կապոյա բիբերէն,  
Լացեր էին ողջ զիշեր...  
Ու կարօտով լոյս կ'երգեն:

Ցամբան բիբեր, ձեզ եղոււկ...  
Որոնց համար կեանցն ողջոյն  
Է իրը անլոյն հանելուկ  
Թողլըրման մէջ երերուն:

Ցոյսի զաշտին մէջ կանաչ  
Ես զիաեցի զանոնց, լուս...  
Այլ հասաւ ինձ մեղմհառաչ  
Առագի համերգ մը տըխուր:

Բիբերն էին այն նամէտ

Որ խոցեցին իմ հոգիս...

«Անցողող, շիթ մ'ալ ինձ՝ կեանքէղ,

Ուրիշն եմ, մի՛ մոռնար զիս»:

Հ. Երևան Փետական

